

Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

6455

271.15

ع-21

271.15


Շ-21

DEC 2 2011
100

ՎԵՆԵՏԻԿԻ

ՄԻԹԱՐԵԱՆՑ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ

ՍՊԱՌՆԱՑՈՂ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ



Ա. ՌԲԱԿ



ԳՐԵՑ

Յ. ՇԱՀՆԱԶԱՐ



Ա. ՊՈՒԻՍ

1921

13 JUL 2013

6455

ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆ ՄԸ

«Ճակասամար»ի մեջ, Յունիսի 25ին, երեւցաւ Իսալիայէն ստացուած նամակի մը բանի մը մասերը, որոնք կը նկարագրէին Վեներիկի Միաբանութեան ներկայ կացութիւնը համառօտակի: Կ'արտասպենք հոս այդ մասերը.

«Ձեզի յայնի է որ սուխայի վիճ մը բացուած է վանիին « եւ դպրոցներուն մասախարարութեանց մէջ: Անցեալի կորուստ- « ներէն զոս, ներկայիս 600,000 պարսք մը կայ եւ արեւն արիս « մօտառուսպէս 30.000ի մօտ բաց մը: Իրաց այս կացութեանը « երկու տարուան մէջ պիտի հասնին կասարեայ սնանկութեան: « Պարսերը գոցեղու համար կը մտածուի Վանիին եւ Մուրասի « կառուածները ի վաճառ հանել: Վանիին որդակիս մեծանաս- « նութիւնը սակարմով կը նայի սնցած-դարձածին վրայ: Արեւելք « եւ Արեւմուտք ինչ որ ունինք իբրեւ վանք, դպրոց, տուն, տեղ, « կառուած, գրաւուեցան, Ս. Արոտայ ստացուածք սեպուեցան, որով « Ս. Ժողովն Արեւելեաց (Մ. Խ. փրօփակեցալին յաջորդը) « ըստ կամս կը կառավարէ, ուզէ կը ծախէ, ուզէ կը յաշկացնէ « այն նպատակին գոր յարեար կը սեպէ:»

Այս զգայացունց յայտնութիւններուն վրայ, Պոլիս կազմուեցաւ

ՎԵՆԵՏԻԿԻ ՄԻՌՔԱՐԵՍՆԵՅ ԻՆՏԵՆՍՎԱՐՈՒԹԵԱՆ
ՊԱՇՏՊԱՆ ՄԻՌՔԻՆԵ

մը, որ իրեն նպատակ ընտրեց աշխատիլ փրկել ընդհանուր հայութեան երկու դարէ ի վեր օգտակար հանդիսացող սոյն միաբանութիւնը իրեն սպառնացող վտանգէն:

Միութիւնը խնդրեց Պրն. Յ. Շահնագարէ, որ իբրեւ հին օրագրող, տեղեակ է խնդրին հին եւ նոր փուլերուն, Ազգին Ատեանին առջեւ բերել կասարուած բոլոր դեպքերը մանրամասնաբար: «Ճակասամար»ի մեջ, այս նպատակով, մինչեւ այսօր երեւցած իր չորս յօդուածները կը հրատարակուին այս մասնաւոր պրակով:

22 Յուլիս 1921



6516-2011

ՎԵՆԵՏԻԿԻ

ՄԽԻԹԱՐԵԱՆՑ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ

ՍՊԱՌՆԱՑՈՂ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

ՊԱՏՆԷՇԻՆ ՎՐԱՅ ՄԵՌՆՈՂԸ

Վերջերս, ձակասամաս օրաթերթը բերաւ Հայ Ազգին ատենանին առջեւ Մխիթարեանց խնդիրը: Թերթը կը թուի տեղեկացած ըլլալ անոնց շատ ախուր կացութեան՝ բախտին բերմամբ միայն, մինչդեռ բոլոր հայ մամուլին անկ էր որ վաղուց ձեռք առած ըլլար զայն և կատարած ըլլար իրեն յատուկ և պատշաճ դերը անմոռանալի Մխիթարի Տունը փրկելու գործին մէջ, որուն հայ լեզուին և հայ ազգին վերածնունդը այնքան շատ բան կը պարտի: Մեղապարտ ենք, պիտի ըսէի, ամէնքս ալ, և մանաւանդ Մուրատ Ռաֆայէլ վարժարանի հին ու նոր աշակերտները, այն պատճառով որ այսքան ուշացանք հրապարակի վրայ ալ ձայն բարձրացնել և համօրէն ազգին մատնանիչ ընել աղէտը:

Փրկութեան մարտը որ պիտի մղենք ի նպաստ այդ վաղեմի, պատկառելի և բողոքաշխատ միաբանութեան, մէկ մասն է այն ընդհանուր պայքարին, որուն ազգովին լծուած ենք այսօր, Հայութիւնը իր ներկայ բազմազիմի փորձանքներէն ազատելու համար: Ներկայ սերունդին ձակատագիրն է, երեւի, մարտնչիլ շատ մը ձակատներու վրայ միանգաւ, մայն, և ասիկա սիրով պիտի ընենք, անտարակոյս եւ, մինչեւ այն օրը ուր՝ Մխիթարեան աշակերտները պիտի յաջողին անեղծ և կանգուն պահել Ս. Ղազարու վանքին մեղուաջան ձգնաւորներուն ազգային հոյակապ շէնքը:

Բուն խնդիրը, եթէ հիներուն շատ ծանօթ, նոր սերունդին բաւական օտար և հեռուոր է, որովհետեւ ա՜հ կէս դար մը անցած է յորմէհետէ լուծ են Հասունեան և Հակահասունեան կուսակցութեանց վէճերն ու պայքարները: Բայց այս անուններէն աւելի պատշաճագոյնները կան հարցին ոգին աւելի ցայտուն կերպով որակելու համար, և ատենք են Գոլէճցի և Աբբացի մակդիրները որոնցմով մըր հայրերը, ազգին Կաթողիկ հատուածին մէջ, զիրար մկրտած էին: Գոլէճցի էր այն Հայ Կաթողիկը որ կրօնակից էր Հոռոմի մէջ օտարազգի եկեղեցականներու ազդեցութեան ներքեւ պատրաստուած և սնուցուած կղերին, իսկ Աբբացի կը կոչուէր այն անձը որ իր համակրութիւնը կը վերապահէր Վենետիկի Միաբանութեան Աբբային ուղղութեան ներքեւ դաստիարակուած վարդապետներուն: Բոլոր անոնք որ ամենեւին հայերէն չէին խօսեր ոչ ընտանիքներուն մէջ ոչ ալ ուրիշ տեղ, Գոլէճցի էին առանց բացառութեան, իսկ Աբբացիներուն բանակին մէջ զինուորները հայ լեզուն կը կրէին իբր գրօշակ:

Այս դասաւորումն շատ պայծառ կը տեսնուի որ զլիաւոր հարցն էր գիտնալ թէ, հայ կաթողիկ մը՝ պահելով հանդերձ իր կրօնական կապերը Հոռոմի հետ, ըլլալով հանդերձ թունդ և երկիւղած կրօնասէր մը, խզելով էր թէ ոչ իր յարաբերութիւնները Հայ Ազգին մեծ զանգուածին հետ, մոռնալով լեզուն, ոտնակոխ ընելով ազգային հին ծէսերը, մերձենալով հետզհետէ աւելի արագութեամբ լատինականութեան, հոն, այդ հարցին մէջ լուծելու և ջնջելու համար հայ որակը՝ հայ դրօշմը, այն ամէն ինչ որ կրնայ ծառայել հեռացնելու հայ կաթողիկ հատուածէն ապագա ցայնացման վտանգը, խորթացման խղճալի տեսիլը: Հասունեան մը կամ Գոլէճցի մը այնքան խանդավառ սիրտ մը չէր կրնար ունենալ որ օր մը օրանց երեսակայէր թէ կրնայ հայ պետութիւն մը ի լոյս գալ, կրնայ Հայաստան մը վերականգնիլ իր աւերակներէն և հոն իրեն տեղ մը, փառաւոր տեղ մը ազատ քաղաքացիի, անկախ քաղաքացիի տեղ մը պատրաստուիլ:

Իր բոլոր իտէպն էր հաւատարիմ ըլլալ Հոռոմի «մէկ կրօնք, մէկ ծէս, մէկ լեզու» պատուիրանքին, Հոռոմէն օրհնութեան կոնդակներ ստանալ, թուրքերէն կամ ֆրանսերէն խօսիլ, աչքը սեւեռել ոչ թէ Արարատի այլ Վատիկանի վրայ: Ահա այս մտայնութիւնը գուշակած ըլլալով էր որ Ղազեզ Ամիրայ, ինչպէս կը պատմուի, մեծ ցաւով ըսած էր. «Մինչեւ հարիւր տարի, Հայ Կաթողիկները կը դադրին հայ ըլլալէ»:

Ուրախութեամբ պէտք է յայտարարենք որ այս մարգարէութիւնը բոլորովին ճշմարիտ չեղաւ, անոր համար որ խորթանալ, օտարանալ ուղղոյնբու քովն ի վեր տնկուեցան անխորտակելի կողմիկ ծառերու նման հարազատ մնալ ու գոյնիւրը, և արդար դատ մը, ինչ տեսակ դժուարութեանց ալ բաղխի, սահմանուած է վերջ ի վերջոյ յաղթանակելու: Արդար դատը հարազատներու դատն էր:

Գոլէճցիական մտայնութեան կողմէ կատարուած ամբարտաւանութիւններուն, և ըսինք բուն բառը, տիմարութիւններուն սրտակիղէք տեսարանին առջեւ, ողջմտութիւնը արթնցաւ և ողջմտութեան հետ քաղաքացիական արիութիւնը. Պայքարը սաստկացաւ այն աստիճան որ կոռւին մրրիկը իբրեւ յարգի շիւղ մը քշեց տարաւ Հասունը իր պատրիարքական աթոռէն: Դիւրին գործ չէր հեռացնել Վատիկանի թաթը որ կուգար կը ծանրանար ամէնուն գլխուն վրայ, մանաւանդ Աբբացիներու նման փոքրաթիւ հատուածի մը ուժերով: Տիտանի մը դէմ կոռուիլ էր, բայց վերջապէս անոնք կոռուեցան և փրկեցին հայ կաթողիկ հատուածին պատիւը, ապացոյցը տալով թէ ան իր ամբողջութեամբը չէ որ պիտի երբեք զիջանէր խորթանալ, օտարանալ, ցնդիլ և կորսուիլ:

* * *

Ինքնապաշտպանութեան այս ոգին եթէ հրաշքներ գործեց անցեալին մէջ, կարելի չէ որ նոյն ուժգնութիւնը չի ցուցնէ նաև ներկայիս և ապագային: Այդ ոգին էր որ կանգնեցաւ վերջին տարիներս ալ Գեր. Թերզեանի դէմ, որ

իր կարգին, դուռնն առաւ Հոռոմ ապստոսանեցաւ, ճիշդ Հասունի պէս, թէպէտև ոչ անոր չափ աղմկայարոյց կերպով: Անա այս ինքնապաշտպանութիւնն է որ պիտի պահպանէ նաև Մխիթարեանները իրենց դէմ սպառնացող աղէտէն:

Չմտնանք որ Վատիկան այն յարձակողը չէ որ ինքը բերզը կ'առնէ, այլ եղած է միշտ այն յարձակողը, որուն առջև բերդն ինքն է որ իր դռները կը բանայ:

Հասունները բերզը կը յանձնեն Պոլիս, և Սարքեանները (առայժմ մեռածները միայն յիշենք) բերզը կը յանձնեն Վենետիկ, Գոյունեանները որոնք գոյութիւն ունին թէ՛ հոս և թէ՛ Վենետիկ, աւելի պատկանն են քան Պապն իսկ: Եւ այս վերջինները մոլեռանդութեան, Ս. Աթոռի հաւատարմութեան շարքը երեսնին քսած են՝ ամէն անգամ որ անձնական հաշիւներնուն մէջ պատրանք կրած են, փառասիրութիւններուն մէջ անյաջողութիւն և քննախնդրութեան մէջ ձախողուածք: Կրօնականէ շատ տարբեր պատճառներէ դերուած այս փոքրոզի, շահախնդիր, փառամոլ և վրիժառու վարդապետիկները չամչցան երթալ Վատիկանի դուռը ափ առնել, կարտիւնալներու ականջին մէջ թունալից խօսքեր թափել, զրպարտութիւններ բնել և ներկայացնել վանքը իրբեւ վայր մը որ ախտի մը պէս մաքրուելու պէտք ունի: Այս նեխած միջնորդար կազմուեցաւ վանքին մէջ Հ. Այիշանի մահուընէ անմիջապէս ետք, այն պահուն ուր այդ Սուրբին թափուր թողուցած Աթոռակալի պաշտօնին շուրջը, փառասէրները սկսան շարժիլ: Անհամբերներու սրանկողութիւնը հեռզհետէ սաստկացաւ, զայրացաւ, կիրք մը դարձաւ, քանի Արքականը հեռացուց ու հեռացուց: Հազիւ քառասուն միարաններէ բաղկացած այդ Մխիթարեան մարմինին մէջ, միթէ սոսկալի բան մը չէ՞ որ մէկէ, երկուքէ, երեքէ աւելի քահանաներ գտնուին որոնք, խղճի կատարեալ հանգստութեամբ, կատարած են վարնոց լրտեսութեան այս պաշտօնը:

Ո՞վ կրնայ հաւատալ թէ հնար չկայ որ Միաբանութիւնն ինք իսկ սրբազրէ սխալները երբ որ կը պատահին,

դարմանէ չարիք մը, երբ որ կը ծնի, խափանէ զեղծում մը, երբ որ երեւան կուգայ: Իբրև մարդկային ձեռնարկ, Միաբանութիւնը դատապարտեալ է երբեմն մարդկային սա:թաքումներ ունենալու, անկարելին ոչ ոք կը պահանջէ, բայց անա երկու դարէն աւելի է որ Մխիթարի ուխտը յաջողած էր ինքզինքը վարել, ինքն իր դատաւորը մնալով, ինքն իր վերակացուն, ինքն իր ուղղիչն ու առաջնորդը: Ներկայ վանական սերունդը արդեօք նախորդներուն չի՞ հաւասարիր ուղղամտութեան, բարեմտութեան և անկեղծութեան կողմէ: Արդեօք անկարող են բարձր իտէալներ ունենալ Հ. Արտէն Բաղրատունիներու, Հիւրբուհներու, Քաջունիներու նման: Պատմութեանէ գիտնք որ նմանօրինակ միաբանութիւններ երբոր կը հարստանան, անոնց մէջ պաշտուէր, խանդը, երբոր կը հարստանան, անոնց մէջ պաշտուէր, խանդը, յափշտակութիւնը կը նուազի, կը տկարանայ բարձր իտէալներու համար: Գեր. Իգնատիոս Կիւրեղեան Արքանայրը արդեօք վնասակար եղաւ իր միաբանութեան, աճեցնելով անոր հարստութիւնը աւելի քան ու է Արքանայր: Շինարար ախտոսը՝ զոր իր միաբանները իրեն կուտան, միթէ պիտի ըլլայ իր դատակնիքը: Իր լաւ մատակարարութիւնը, իր իննայատիրական ոգին, իր հաւատարմութիւնը ուխտին նպատակներուն, պիտի համարե՞նք զանոնք որպէս նոյնքան մեղատակներուն, պիտի համարե՞նք զանոնք որպէս անէճքին տակ: Քեր զոր պէտք է քաւէ իր միաբաններուն անէճքին իր վստահան հինդ տարի է որ 89 տարեկան այս ծերունին իր վստահէն վտարուած Սան Չէնտի առանձնութեան մէջ կ'ապրի, բողբուելով իր միաբանութեան գործերուն միջամտող օտար իշխանութեան դէմ: Ան խրամատին վրայ մեռնող զինուորն է, ճշմարիտ յաջորդը հիմնադրին:

Անկարելի էր որ նախահարց անձնուրացութեան մեծ հողին մարած ըլլար: Այդ հողին կայ, բայց այն միջառանջը որ կը ճնշէ ու կը չարչրկէ զայն՝ Պապին կողմէ սպառնական դարձած կրօնական պատիժներն են: Քանի մը միաբաններ յենելով Վատիկանի վրայ, յաջողած են այնքան սարսափ տարածել որ մեծամասնութիւնը իր ազատ քուէին, իր սղատ ձայնին իրաւունքն անգամ չունի: Միաբանութիւնը փրկելու

միակ միջոցը այդ փոքրաթիւ բռնաւորներուն իշխանութեան վերջ մը տալն է :

Վանքը Հայ Ազգին կը պատկանի, և ամէն Հայ իրաւունք ունի վանքը ազատել, պատերազմ հրատարակելով անոր ինքնավարութեան վրայ բռնացողներուն դէմ : Ասոնցմէ Վենետիկ կայ, Պոլիս ալ կայ, կը բաւէ անոնց սեւ ցուցակը հրատարակել, յանձնել զանոնք համօրէն ազգին պատուհասին, կեանքը անոնց համար անտանելի դարձնել, մինչև որ հրաժարին կատարել իրենց կործանարար դերը Մխիթարեան Միաբանութեան մէջ :



ԲԻՐՏ ԹԱԹ ՄԸ ՎԱՆՔԻՆ ՄԷՉ

Միաբանութիւնը իր հաստատման առաջին օրէն իսկ զգացած է թէ իր ճակատագիրն է իր իտէալը պահպանել Վատիկանի ոտնձգութիւններէն : ոչ ուրիշ կերպով այլ միայն մարտնչելով ոտն առ ոտն, ճակատ առ ճակատ : Եւ, թերացած ալ չէր ամենեւին այս վսեմ գուպարումին մէջ մինչև վերջերս :

1715էն ի վեր, երբ Մխիթար իր Ուխտը իր առաջին կայանէն՝ Մոթոնէն փոխադրեց Վենետիկ, ահա վեց Աբբաներ յաջորդած են անոր գլուխը որոնք ամէնն ալ ահուզողով ապրած են, ճիշտ ինչպէս յարձակելու պատրաստ թշնամիք մը առջեւ պաշտպանողականի վրայ կեցող մէկը :

Հիմնադիրը ինքը՝ Մխիթար Աբբան ամէն կողմէ հալածանք կրած է, Հոռոմ իսկ ճամբորդած է լոկ վանքէն հեռուցընելու համար դառնութեան բաժակը : Բայց, գէթ, կրնանք ըսել ի պատիւ միաբանութեան թէ, հալածանքները չէին յառաջ գար ներսէն, այլ դրսէն, օտարներէն :

Միաբանութիւնը չէր տեսներ իր ինքնավարութիւնը, իր ինքնիշխանութիւնը իր միաբաններուն գործովն իսկ վտանգուած, նոյն իսկ այն պարագաներուն, ուր, Ուխտէն գատուելով գլուխնին առնող գացողներ կը պատահէին : Անոնց մեկնումէն հաջորդ, Միաբանութիւնը կը մնար նորէն սկզբնական Սահմանադրութեամբը, ինքնավար և ինքնիշխան : Մխիթարի ոգին կը շարունակէր սաւառնիլ բոլոր երկպառակութիւններուն վրայ և կը պահէր իր տիրապետութիւնը, իր ներշնչումը իր բարձրացուցած տանը մէջ :

Իսկ հիմա, ա՛հ հիմա, ուրիշ տեսարան :

Միաբանական մարմնոյն մէջ, որ ընդհանրութեամբը խաւարամիտ ալ չէ, այլասերած, ապականած, հոտած մաս մը կայ, որ ժառանգութիւն մըն է Համիտի օրերուն մէջ կատարուած անզգոյշ և գահավէժ որդեգրութիւններէն : Այս

մասը անհաղորդ մնաց Միաբանութեան առանձնայատուկ հին ոգիին, մաս մը, զոր պէտք էր որ աներկիւղ ձեռք մը կտրած նետած ըլլար վաղուց, շատ վաղուց արդէն, առանց խղճալու, առանց ողորմելու Միւրաբան կոչումը չունեցող այս կրօնաւորներուն: Երբ աչքէ կ'անցնենք միաբաններուն տարիքի սահմանը, զարմացմամբ կը տեսնենք որ Արքայադէմքն և մէկ երկու տարէց միաբաններէն վար իսկոյն կը սկսի երկար պարապութիւն մը, որ շէնք շնորհք քահանաներով լեցուած պէտք էր ըլլար: Տեսակ մը շղթայ կրեակայեցէք որուն կը պակսին օղակներ վերի մասին մէջ:

Համիտեան շրջանին ստեղծած բիւրաւոր դժուարութիւնները իրենց խափանարար, արգելիչ դերը խաղացին և հետեւաբար վնասակար դերը՝ նկատմամբ միաբանութեան նոր տարրերով վերանորոգման գործին:

Այս աղէտը նախատեսած ըլլալով, Ազարեան Կաթողիկոս մինչև իսկ հարկ համարած էր ազդարարել և խրատել որ վանքին քահանայայուները խնամով ընտրուին: Այս խրատը շատ փորձառու եկեղեցականի մը կողմէ կուգար, քանի որ ամենքս գիտենք թէ Ազարեան հանդիսացաւ այն հետատես և խելացի կաթողիկոսը որ զգաց Հասունեան տխմար քաղաքականութիւնը փոխելու հարկը և այս գործին մէջ ի սրտէ միացաւ լուսամիտ Լեւոն Ժ. Գ. Քահանայապետին հետ և վերջ դրաւ, գէթ բաւական երկար տարեշրջանի մը համար, Վատիկանի ոտնձգութեանց մեր ազգային իրաւունքներուն վրայ և անոր ու մեր հաստատութեանց միջև տեւած պայքարներուն:

Ներկայ Արքայադէմքն, որ վեցերորդն է, չկրցաւ կամ չուզեց ըլլալ այն խիստ և աներկիւղ ձեռքը՝ որ օգտակար անդամահատութիւնը պիտի կատարէր: Այժմ, ալ շատ ուշ է: Ազգին, աւելի ճիշդը, հայ երիտասարդութեան կը մնայ ըլլալ այդ խիստ և աներկիւղ ձեռքը:

Լեւոն Ժ. Գ. Պապը ու Ազարեան Կաթողիկոս մոլեռանդ չէին և ոչ ալ կոյր՝ այն ամէն հսկայաքայլ յառաջդիմութեանց որոնք կը կատարուէին զաղափարներու և զգացում-

ներու ոլորտին մէջ: Աշխարհիս հետ զուգընթաց քաշել ուզող ուղեղներ էին, թէպէտեւ կրօնաւոր: Լուսամիտ Պապը, զժրախտաբար, իրեն պէս յաջորդ մը չունեցաւ: Լոյսին ինչպէս որ կը յաջորդէ խաւարը, անեցանք Հասունեան քաղաքականութեան տիրեցուցիչ վերադարձը, որուն դրօշակակիրն ուզեց ըլլալ հոս Գեր. Թերզեան, իրեն իսկ ի վնաս, ինչպէս դէպքերն ասիկա ապացուցին և Մօնսէնեօր Սարտի՝ Պուլտոյ Առաքելական պատուիրակը և նախորդ Պիոս Ժ. Պապը, որուն միամիտ բարեմտութիւնը հրապուրուեցաւ արևելեան խորամանկութեամբը ծանօթ փառամուլ Թերզեանի մը սայրանքներէն:

* *

Մեր հայ-կաթողիկ եղբայրներուն համար կը սկսէր այսպէս ինքնապաշտպանութեան մաքառումներու շրջան մը: Հորիզոնին վրայ մաքուր և ջինջ օդը մթադնած էր, ոչ միայն Պոլիս, այլ և, անդրադարձումի օրէնքով, Վենետիկ և այն ամէն տեղ, ուր ազգային ոգիի ցուացումը կը նշմարուէր կրօնական կեանքի մէջ: Ահա ազգին ի վնաս վերակազմուած այս հեղձուցիչ մթնոլորտին մէջ կը տեսնենք Պուլտոյ նախկին Առաքելական պատուիրակը, Թերզեանի գործակիցն ու գաղափարակիցը Վենետիկի ակերուն վրայ 1916 ին, Մարտ ամսուն: Մօնսէնեօրը, օր մը յանկարծ կը տնկուի, իր հասակին բոլոր բարձրութեամբը, վանքին շէմին վրայ, քահանայապետական հրամանագիր մը ձեռքին մէջ անազնակերպ ճօճելով: Եւ, բացարձակ տէր ու տիրականի հովեր առնելով՝ ներս կը մտնէ յաղթականօրէն: Վանքն ա՛լ եւս նուաճելու կռապաշտի երկիր մըն էր: Երկու հարիւր տարիէ ի վեր ոչ մէկ օտար իշխանութիւն, ոչ մէկ օտար պաշտօնատար անցած չէր անոր սեմէն, բայց եթէ միայն յարգանք և մեծարանք յայտնելու համար: Մօնսէնեօրը իր հետը կը բերէր նախատինքը, բանադրանքը և սարսափը: Ծերերը յիշեցին նահատակներու կեանքը և անայլայլ մնացին, գոհունակութիւնը երեւցաւ քանի մը ապիրատներու երեսը:

Մօսկէնեօրը եկեղեցիին մէջ հաւաքել կուտայ բոլոր միաբանները, որոնց հետ և ծերունազարդ Աբբահայրը: Ան այս բազմութեան կը կարդայ Պապին կոնդակը, որով կը յայտնուէր անոնց թէ քահանայապետական հրամանով արքահայրութիւնը կ'առնուէր քառասուն տարիէ ի վեր այդ պաշտօնը կատարող Հ. Իգնատիոս Կիւրեղեանէ, ընդհանուր գործակալութիւնը Հ. Յովսէփ վարդապետէն, Աթոռակալութիւնը այս ինչէն, մատակարարութիւնը այն ինչէն, Մուրատ Ռաֆայէլեան վարժարանի տեսչութիւնը այն երրորդէն, ազարակներուն անօրէնութիւնը այն չորրորդէն և ըն. և ըն.: Այս ամէնը կ'ընէր, որովհետեւ Պապը կոնդակով իրեն իրաւունք տուած էր ըլլալ և հետեւաբար կը հռչակէր ինքզինքը զլուխ, առաջնորդ, կառավարիչ և սեբ Մխիթարեան Միաբանութեան Վեներաբլի:

Մխիթարի ոսկորները իր դամբանին մէջ սարսոսած պէտք է ըլլան այդ յափշտակութեան կոնդակին ընթերցման ատեն:

Միաբանութիւնը, որպէս թէ, Հայոց ազգինը չէր, որուն ծոցէն խոկ թխած է, որուն նուիրատուութիւններով զօրացած է, և որուն համար հաստատուած է: Անիկա ո՛չ մասնէնեօրին և ո՛չ ալ զինքը ուղարկող վատիկանի մէկ գոյքն ու ինչքն է, զոր կրնայ ընել ինչ որ կ'ուզէ:

Կրօնական նոյնութեան մը պատրուակով, երբ որ վատիկան առաջ կ'երթայ մինչև իսկ կերպարանափոխել, քանդել, բռնազրաւել լուսաւորութեան հայ վտարան մը, որմէ քանի մը միլիոն Հայեր վերակենդանացում և վերազարթում ունեցած են, կ'ըսենք թէ, այդքան ընդհանուր և հանրային շահերու անջու, այդ կրօնականի պատրուակը խղճալի, ծաղրելի սոփեստութիւն մը կը դառնայ, որուն վրայ ոչ մէկ արդարանալի կողմ հայ ազգը կրնայ տեսնել և պիտի տեսնէ երբեք: Պ. Սատիսեսն, երբ որ վեներաբլին կ'անցնէր, զգացնել տուաւ ասիկա Վ. Տելպիւշին՝ Սարտիի յաջորդին: Եթէ այսօր չկայ Հանրապետութիւն մը որ խօսի, կայ դեռ, Աստուծոյ փա՛ռք, Հայ Ազգ մը որ արդէն վար-

ժուած է յեղափոխական միջոցներով կասեցնել տալ այսպիսի միջնադարեան պոթկացուցիչ անիրաւութիւններ:

* *

Անճառելի Մոսկէնեօրը, միաբանները իրենց պաշտօններէն անգամ մը այսպէս հանելէ ետք, թեւերը կը սօթտէ և նախ դրամարկը կը զմռէ, հաշուի բոլոր մատեանները կը կնքէ, ամէն ինչ արգելքի տակ կը դնէ: Յետոյ խօսքն ուղղելով միաբաններուն, կը սպառնայ անոնց որ իրեն կամ խօսքով կամ գործով պիտի փորձեն հակառակիլ, զիրենք զրկել պատարագ ընելու իրաւունքէն, կամ բանագրել և կամ միաբանութենէն արտաքսել:

Հնազանդէ՛, այգա թէ ոչ կը ջախջախուիս: Ահա այս է վարուելակերպը: Իր բոլոր շանթերովն ու կայծակներովը վատիկան պատրաստ է այսպէս, ի հարկին, երբ որ ինքը այդ պէտքը զգայ, հիմնայատակ կործանել հայ գիտութեանց և ուսումնասիրութեանց կեդրոն մը!: Ո՛չ, ասոր Հայ Ազգը պիտի չհանդուրժէ ոչ մէկ ատեն:

* *

Այս ներխուժումին առաջին օրը անցաւ բոլորը պաշտօնանկ ընելով և ամէն ինչ փականքի, արգելքի տակ տանելով: Երկրորդ օրը, մոսկէնեօրը իր քարտուղարին հետ քրննութիւններ կը կատարեն ելքն ու մուտքը ճշդելու և կացութիւնը ստուգելու համար: Ամէն զգրոյց, ամէն ծակուծուկ կը խուզարկուի: Չի տեսնուիր, չի գտնուիր և ո՛չ մէկ զեղծում, բասրելի, մեղադրելի և ոչ մէկ ելմտական գործողութիւն:

Ուրեմն ինչո՞ւ այս անպատուարեր ժխտոն ու դորդիւնը: Տխուր է ըսել, բայց պէտք է ըսել, մէկ քանի անդգամ միաբաններ վատիկանի առջև տարած էին իրենց զրպարտիչ ամբաստանութիւնները:

Ահա, եթէ այս կոշտ և դաժանօրէն կատարուած միջամբտութեան նպատակն ըլլար ելմտական զեղծում մը արգի-

լիւ, պէտք էր որ, անմեղութեան յայտնութենէն յետոյ, Վատիկան վերադարձնէր ամէն բան իր նախընթաց վիճակին, չքմեղանք մը յայտնելով, պարզ իբր քաղաքավարութեան հարկ մը :

Այդպէս չեղաւ, ընդհակառակը : Մօնսէնեօրը հիմնուելով իր բռնապետական իշխանութեան վրայ, ելաւ այս ինչը աթոռակալ անուանեց, որպէս գլուխ վարչական մատակարարութեան, այն ինչը վանահայր, տիտղոս և պաշտօն բոլորովին նոր, որուն յանձնեց հոգեւորին հոգը : Ան շարունակեց ամէն բան տակն ու վրայ ընել, այս ինչը բարձրացուց, այն ինչը իջեցուց, երբորդ մը գոնացուց շահամոլութեանը յագուրդ ընծայելով, չարորդ մը իր կողմը շահեցաւ փառասիրութեանը ասպարէզ բանալով, մէթոս մը՝ որով ջանադիր եղաւ քայքայում բերել միաբանութեան ողոյն մէջ, գռեհկայնել, նուաստացնել և անդամաբռնել զայն բոլորովին : Այսօր, ակներեւ է թէ, միաբանները իրենց օգուտն ու շահը կ'ակնկալեն ոչ թէ Միաբանութեան գոյութենէն այլ Մօնսէնեօրէն, որ յանուն Վատիկանի, եկած նստած է Միաբանութեան վզին վրայ : Հեղձումը մօտ է :

ԱՆՀԱՒԱՏԱՐԻՄ ՆԱՅՐԵՆԵԱՅ ԶԷ ՀԱՒԱՏԱՐԻՄ ԱՍՏՈՒԾՈՅ

Ն. ՆԵՒՈՆԴ ԱԼԻԵԱՆ

Վատիկան, այս՝ դիտենք, դարերու ընթացքին՝ յաջողեր է իւրացնել բոլոր կաթոլիկ կրօնական ընկերակցութեանց գործերուն միջամտութեան իրաւունք մը, զոր ինքն իսկ սահմանափակած է երեք սրոշ պարագաներու :

Ա. Երբոր անբարոյակ անութիւն կը տիրէ :


Բ. Երբոր մատակարարութեան մէջ զեղծումներ կը գործուին :

Գ. Երբոր Հոռոմէական ուղղափառութենէ շեղում կայ :

Երկու առաջին տեսակէտով, Մոնսէնեօր Սարաիի ողբերգական արշաւանքը մեղադրելի բան մը երեւան չհանեց ընդդէմ Աբբահօր : Բայց մի գուցէ այս ծերունին, իր 80 տարեկան հասակէն ետք, փորձած ըլլայ էջմիածնական դառնալ, բան մը որ պիտի կազմէր յայտնի և որոշ հերետիկոսութիւն մը : Ո՛չ այդպիսի մեղք մը գործած չէ Աբբահայրը, բայց անոր, ինչպէս և նախորդներուն վրայ այդ մեղքը նետած են Համազգեաց ընկերութեան կազմութեան առթիւ, էջմիածնական սղաքներ վարժարան ընդունած ըլլալուն առթիւ, Մուրատեան վարժարանը Փարիզ փոխադրելուն առթիւ, վերջապէս, ամէն առթիւ :

Աբբահայրը, նման իր նախորդներուն, անսայթաքաբար հաւատարիմ մնաց Մխիթարեան կոչումին, և անդրդուելի ու ճշմարիտ Մխիթարեան մը : Այդ է իրեն արդարացումն ու փառքը :

Երբ մարդ կը կարգայ հիմնադրին կենսագրութիւնը, կարելի չէ որ չհամոզուի թէ՛ անոր Ուխտին դէմ այսօր ուղղուած դէնքը հին դէնքն է, ժանգոտած դէնքը : Միայն գործածողներն են որ կը փոխուին շրջանէ շրջան : Հիմնադրին կենդանութեանը իսկ, կը համբուէին Միաբանութիւնն իբրև



զուրկ ուղղափառ եկեղեցական ուսումներէ, և հետեւարար՝ անկարող առաքելութեան և հոգեւոր առաջնորդութեան :

Մխիթար, ամէն բանէ աւելի, գիտութիւններու տենչն ունէր, և նման շատ մը մեծ Եւրոպացիներու, ընտրեց Վանականի կեանքը : Իր ատեն, Բենեատիկոսեաններն էին որ նկատուած էին էն գիտնական կրօնաւորները Եւրոպայի ամէն երկիրներու մէջ : Մխիթար Հայոց Ս. Բենեատիկոսոսն ըլլալ ուզեց և անոր կանոնները որդեգրեց, որոնց համաձայն ձեւեց և կազմեց իր միաբանութիւնը : Իր սահմանադրութեանը Հոռոմի հաւանութիւնը խնդրեց և ստացաւ 1715ին, բայց անգամ մը այս կերպով օտար աստղերու տակ և յուզումնալից ժամանակներու մէջ իր գիրքն ամրացնելէ ետք, մտքին միակ հոգը եղաւ իր պատեանին մէջ ամփոփուիլ ու մղել իր միաբանները մտաւոր աշխատութիւններու, ինքն անոնց ամենամեծ և փառաւոր օրինակը դառնալով :

* * *

Հ. Սարբեան առաջինը եղաւ որ փորձեց Միաբանութեան նաւը Հոռոմի յորձանուտ ջրերը գահալիժել : Այս փորձն ալ կատարեց ոչ թէ կրօնական համոզումէ զբոլուած : 1905ին, Հ. Սարբեան կը դառնուէր Մուրատ-Ռաֆայէլ վարժարանի գլուխը, իր անօրէն : Կարգ մը գործեր կատարած էր, իր իշխանութենէն զուրս, և այդ թուականին, Հ. Սարբեան կը հրաւիրուի ներկայ Աբրահօր կողմէ իր դպրոցական մատակարարութեան հաշիւները տալու : Վենեատիկի առեւտրական հրապարակին վրայ վարժարանի անօրէնին ստորագրութեամբ պարտքի մուրհակներ կը շրջէին, որոնց գումարը կը բարձրանար 250,000 ֆրանքի, տասը հազար անգլիական դեղին ոսկիի : Այս հրաւերին վրայ, Հ. Սարբեան, փոխանակ ժամ մը հետուն գտնուող վանքը իր պատասխանը տանելու, տոմսակ մը կ'առնէ և... գելիերանց Թրիէսթէ կ'ապաստանի : Երեք ուրիշ վարդապետներ, որ նոյն վարժարանին մէջ իրեն կ'աշխատակցէին՝ վախնալով թէ մի գուցէ փոթորիկէն իրենք ալ սարուին, կը միանան փախստականին և կ'անցնին իրեն

հետ Աւստրիա : Աբրահայրը հեռագիր մը կ'ուղղէ Թրիէսթէ և կը հրաւիրէ գիրենք 24 ժամուան մէջ հնազանդութիւն յայտնել և վերագառնալ փարսիք : Հ. Սարբեան և իր ընկերները շողենաւ կը մտնեն և կ'երթան աւելի հեռու՝ Եգիպտոս, Աղէքսանդրիա : Փարսիկ մէջ դրամական այսպիսի զեղծում ընողները շունչերնին Պրիւքսէլ կ'առնեն : Մեր շնորհազարդ հայրերը շունչերնին կ'առնեն Հոռոմ, և այս շատ հասկանալի է : Վարդապետները Պրիւքսէլէն շատ շատ կրնային Հարաւային Ամերիկա փախչիլ և հետքերնին կորսնցնել տալու աշխատիլ, առանց պաշտպան մը գտնելու յոյսին : Բայց Հոռոմ անոնց համար անքոյթ ապաստանարան մըն էր : Հոն կար նախ և առաջ Գեր. Գոյունեան, որ մօրեղբայրն է Հ. Սարբեանին և մահացու գոլէճցի թշնամին Աբրահայի վենեատիկին, յետոյ կար, Աբրահօր դէմ, կանխակալ կարծիքներու դիւրալաւ դէպ մը, զոր բռնկցնել ամենազիւրին գործ մըն էր :

Մեր փախստականները, ուրեմն, կը դիմեն Գոյունեանին որ գրկարաց կ'ընդունի զանոնք : Յարձակումը կը պատրաստեն իրենց դատին կողմը շահելով Կարտինալներ և Պապն իսկ : Կոնդակ մը կը պատրաստուի, և առաքելական քննիչի փոխոտով, Գոյունեան յոխորտալով կը ներկայանայ վանք, Աբրահօր ուղղելով սա սպաննալիքը :

— «Սաչը վղէշ վար կ'առնեմ, պատարագ ըսելու իրաւունքէն կը զրկեմ զքեզ, եթէ չհնազանդիս Պապին հրամանին : Եւ այս նշամանը այն է որ Հ. Սարբեան և իր ընկերները նորէն վանք առնես և նայիւ մաշիւ չպահանջես :»

Տեղը է գրադիլ սա խնդրով թէ Հ. Սարբեանի գործողութեանց մէջ զեղծում իրապէս կամր թէ ոչ : Բայց կրնանք գտնուիլ երկրիս երեսը ողջմիտ և անկողմնակալ մարդ մը որ համարձակի ժխտելու այն իրաւունքը զոր Աբրահայրը ունի իր կարգած պաշտօնատարէն հաշիւ պահանջելու : Արդէն ամբողջ Միաբանութիւնը մէկ մարդու սլէս սրտմտած և զայրացած էր այս բացայայտօրէն կողմնակալ և անիրաւ միջամտութենէն : Այս սուղին յարձակումին առջեւ սակայն անոնք տկար գտնուեցան, սեղի տուին, քրիստոնէական

անյիշաչարութեան գոյն մը տուին իրենց պարտութեան և... վճարեցին 10,000 ոսկին: Պիտի հարցնէք թէ որո՞ւ գրամէն: Պարզապէս Մուրատի կտակածէն, որ վանքին չէ, այլ Հայոց Ազգինն է: Դարձեալ Պապին բռնադատմամբ, անոնք քրիստոնէական անյիշաչարութիւնը յառաջ տարին մինչև Ընդունիլ փախստականները նորէն իրենց ծոցը, զղջումի արտաքին ձեւակերպութենէ մը կտք:

Հ. Սարըեան այսպէս բացաւ Միաբանութեան պատուարին մէջ լայն խրամատ մը, ուրիկէց ներս խուփեց Վատիկան: Խրամատէն աւելի, արուած օրինակն էր որ է՛ն աղիտարեր բանն եղաւ ապագային համար: Եւ, իրօք, այդ օրինակը ուրիշ և աւելի լայն խրամատի մը մղեց Հ. Սարըեանի աշակերտ և անոր ներշնչումներէն տարուած քահանայ մը, զոր գոհանանք առ այժմ Հայր Տ... կոչելով: Հայր Տ..., երբոր Տրապիզոնի Մխիթարեան վարժարանն էր, աշխատակից Հ. Սարըեանի, որ զղջումէն կտք, հոն դրկուած էր, Վենետիկ կը դրկէ մէկ քանի տղաքներ, զոր ինքն ընտրած և քիչ մըն ալ պաշտպանութեան տակ առած էր: Մուրատ-Ռաֆայէլի սնորէն վարդապետը, աշակերտներու կողմէ պատահած ըմբոստութեան մը վրայ, Տրապիզոն, իրենց ծնողքներուն կը վերադարձնէ այդ տղաքներէն մէկ քանին 1914ին սկիզբները: Պէտք է անմիջապէս յայտարարել որ այս սնորէնութիւնը չափազանց խիստ էր, և ապացոյց մըն է թէ սնորէնին կը պակսէր տղայոց հոգին հասկնալու կարողութիւնը, առանց որուն հնար չէ կառավարել վարժարան մը: Հայր Տ..., տղայոց ծնողքներէն պարսաւական վերաբերմունք մը կը տեսնէ, կը նեղուի, կը տագնապի: Ստացած արժանապատուութեան վէրքին վրայ չէք սպասեր բնականաբար որ Հ. Սարըեան սպեղանիք մը դնէր: Եւ անա Հայր Տ... որ, առանց հրաման խնդրելու իր մեծաւորներէն, կը մեկնի Տրապիզոնէն, կը հասնի հեւ ի հեւ Հոռոմ, ինչպէս Սուլթան Համիտի օրով խաճիկներ ելլողը կը աղէին, կը ներկայացնէ Վատիկանին վանքին մէջ ապրող ամէն մէկ միաբանին վարքին ու բարքին վրայ, ինչ որ Համիտեան

ընդունով կը կոչուի ժուռնալ: Վանքը վերէն վար ախոռ մըն է եղեր յետին ծայր աղտոտ:

Դարանակալ սպասողները քիչ չէին Հոռոմ, որոնց մէջ Մոնսէնիօր Սարտին: Ժուռնալները յառաջ կը բերեն հին ամբաստանութիւններու և ատելութիւններու վերադարձութեամբ: Պապը կոնգակով մը պաշտօն կուտայ Մոնսէնիօրին երթալ կատարել հարկ եղած մաքրագործութիւնը:

Հայր Տ... ի բացած խրամատէն կը կատարուի այսպէս երկրորդ ներխուժումը:

Լրտես մը, բնական օրինօք, չի կրնար մնալ միմիայն տեղեկատու: Լրտեսութիւնը վայրահակ ըլլալի պէս է, անոր վրայէն կարելի չէ չսահիլ: Թէ լրտես մը դատապարտեալ է սահիլ երթալ մինչև զրպարտութիւն, այս հոգեբանական երեւոյթը մենք լիովին ապացուցուած տեսանք Սուլթան Համիտի ուժիմին տակ: Նոր ապացոյցի պէտք չկայ:

Հայր Տ... արցունք մը արդեօք թափեց պատճառած աւերումին առջև: Նոյն հարցումը չենք ուղղեր Հ. Սարըեանի, անիկա թուրքերուն ետթաղանին տակ ընկած ըլլալով: Խաղաղութիւն իր հոգեոյն:

* * *

Մխիթարեան խաֆիէն, որ այլևս դոյութիւն ունեցող էակ մըն է իրեն յատուկ ոգիով և մեթոտներովը, որ պիտի շարունակէ ապրիլ զրոսէն եկած քաջալերութիւններով և պատիւներով, ներսէն ցոյց տրուած վատութեամբ և տկարութեամբ, Մխիթարեան խաֆիէն, կ'ըսենք, պիտի զօրացնէ հոսանք մը որ արդէն կայ և կը սպառնայ Միաբանութեան նաւը քշել տանիլ Հոռոմի ջուրերը: Այլասերածներու համար Վատիկանը ապահով նաւահանգիստ մըն է, ուր, պէտք է եղեր Միաբանութեան նաւը ուղղել, ամէն անգամ որ ներքին դժուար խնդիր մը կամ ո և է վէճ ու կոխ մը կը ծագի: Այեծուի նաւը Հոռոմ խարխիս նետելու է եղեր: Հասկապակերը ս'ըքան ցայտուն է հիներուն և նորերուն միջև: Առաջիններն իրենց գլխուն վրայէն հեռու կը պահէին Վա-

տիկանի թէ՛ օրհնութիւնը և թէ թաթը, յիշելով ժողովուրդին իմաստուն առածը, որ կ'ըսէ. «Նէ Շամըն շէքէրի, նէ աէ արապլն եիւզիւ»:

Այդ շաքարին քաղցրութիւնները միաբանները սկսած են ճաշակել արդէն:

Մօնսէնեօր Սարտի թաթը երկնցուց Մուրատ-Ռաֆայէլ վարժարանին վրայ, որուն մուտքը արգիլեց Էջմիածնական տղաքներու, թաթը երկնցուց վանքին այն զատարաններուն վրայ, որոնց աշակերտները մէկ երկու տարիէն քահանայ պիտի ձեռնադրուին և զանոնք առաւ տարաւ Հոռոմ, վատիկանի քիթին տակ, թաթը երկնցուց վանքին տպարանին վրայ, և տպագրական աղատութիւնը ջնջեց քոջն ի վեր գրաքննիչ մը տնկելով:

Մտքերը խեղդել, լեզուները կապկըպել, տպարանին անիւնները շղթայել՝ ահա բերուած օրհնութիւնները:

Երբոր, սերունդէ սերունդ, միաբանները ստացած պիտի ըլլան այն մասնաւոր կղերական կրթութիւնը, զոր միայն Հոռոմ գիտէ աւանդել, կրթութիւն մը, որ կը ձգտի և գրեթէ միշտ կը յաջողի ազգային խռատին նկատմամբ սիրտն ալ միտքն ալ ցամքեցնել, ո՞վ կրնայ յուսալ թէ բան մը պիտի մնայ Մեծ Սերաստացիին Ուխտէն, չան մը՝ որուն ի տես՝ մեր սրտերը կարողանան բարախել, ինչպէս բարախեցին մինչեւ վերջերս:

Բոլոր այս խուժուժ տնօրինութիւնները ըրած ատեն, Մօնսէնեօրը չէր քաշուեր յայտարարել կշտամբական եղանակով թէ, Մխիթարեանց սկզբնական մեղքն է եղած գործել, խօսիլ, գրել եւ սպել աւելի Հայ Ազգութեան համար քան թէ Հռոմեական Եկեղեցւոյ սարածման համար, թէ արդէն, ազգային ոգին արգելի է հոգւոյ փրկութեան. պե՛տ է ջնջուի:

Մօնսէնեօրին դրաքննիչը ինչո՞վ կը տարբերի Սուլթան Համիտի դրաքննիչէն:

Մօնսէնեօրին ոգին ու սկզբունքը մեր ազգային գոյութեան խնդրոյն նկատմամբ ինչո՞վ կը տարբերի Թալէաթ

փաշայի մը կամ ուրիշ իթթիհատական գազանի մը ոգիէն և սկզբունքներէն:

Ճիշդ այն կոտորածի շրջանին, ուր, մահմետականը հայրենի երկրէն հայութիւնը կը ջնջէր, կը տեսնենք հոռոմէական-քրիստոնեայ մը, որ, ասոյին Եւրոպայի մէջ, հայութեան ոգին խեղդելու կը ձեռնարկէ:

Մօնսէնեօրին վանքին մէջ խօսած քարոզը Հայ Ազգին լսելիք քարոզը չէ՛, անոր համար որ անոր տեսութիւնը հակառակ է մարդկային յոռաջղիմութեան: Ազգութիւնը ինքը հոգի մըն է, և լաւագոյն ու մեծագոյն հոգին: Ան է որ մարդկային զանգուածները կը կենդանացնէ, ան է որ կուտայ գործել, աղնուացնել, բարձրացնել, սրբութեան հասցնել: Մեծ հայրենասէրները ճշմարտագոյն սուրբերն են:

Մխիթարեանութեան նոր հոսանքին պատկանող մարդոց խրատ կուտանք կարդալ Հ. Գեւորդ Արիշանի «Յուշիկք Հայրենեաց Հայոց» մատեանը: Հին ու նոր բոլոր մօնսէնեօրներուն Հ. Գեւորդ պտտասխանեց ըսելով. «Անհաւատարիմն հայրենեաց չէ հաւատարիմ Ասուծոյ:»

Նորելոյթ և նորածեւ Մխիթարեանները թող լաւ համոզուին որ կուշտ պիտի չսպրին՝ եթէ Ազգէն բնաւ չակնածելով՝ միմիայն վատիկանէն ակնածիլը իրենց կանոն և սկզբունք ընեն: Ազգին համակրութեան շիջումը աղէտ մը պիտի ըլլար իրենց համար, որովհետեւ այդ համակրութեան շնորհիւ է որ վանքը այնքան կտակներ և նուէրներ ստացաւ: Անոր ատելութիւնն ալ նոյնպէս աղէտ մը պիտի ըլլար: Թո՛ղ ընտրեն մէկը կամ միւսը, և այս ընտրութեան ժամանակը ա՛լ եկած է:

ԽՕՍՔԸ ՈՐՈ՞ՒՆՆ Է

Յեղափոխական և յեղափոխութիւն շատ ատելի բաներ են Հոռոմի համար, և սակայն, իր անունով գործող մոնսիոնները կառարեց յեղափոխութեանց մեղ Հայերուս համար ամենէն ատելին ու զգուելին Մխիթարեան միաբանութեան մէջ: Այդ օտարը եկաւ պարզապէս տապալից վանքին Սահմանադրութիւնը, որ, երկու հարիւր տարիէ վեր, կը գործէր յօգուս և ի գոհունակութիւն հալածուած և խոչտանդուած ազգութեան մը:

Արբանջօր խոր ծերութիւնը, եթէ յառաջ բերած էր թուլացում մը վանքին կառավարութեան մէջ, այդ պարագան նախատեսուած է: Համաձայն Ուխտին յատուկ Սահմանադրութեան, փոխանորդ մը կարելի էր ընտրել և կամ ընտրել տալ: Վատիկանեան միջամտութեան կէտ նպատակին ոչ թէ Արբանջօր անձն էր, այլ միմիայն Միաբանութեան վաղեմի կազմակերպութեան արմատական յեղաշրջումը: Ատկից, իր թշնամական ներխուժումը:

Հիմնադիրը իր Ուխտը կառավարելու համար, տուած էր անոր զուտ համայնավարական կանոն մը, որուն համեմատ, բոլոր անդամները իրարու հաւասար ձաւն և քուէ ունէին ժողովներով տրուելիք ամէն որոշումներու մէջ: Ուխտը տեսակ մը խորհրդային ընտանիք մ'էր, կրօնական և զիտական համայնք մը, ինքնավար և ինքնիշխան: Աղքատութիւնը ամէն միաբանի ուխտան ըլլալով, Մխիթար, բնական կերպով, հետեւեցաւ «Գործք Առաքելոց»ի ըսածին. «Թէ ունէին զամենայն ինչս հասարակաց և բաշխէին զայն ամենեցուն՝ ում զխարդ պիտոյ ինչ լինէր»: Եւ այս աւետարանական սկզբունքին հետեւանքով, ներքի չէ՞ ոչ մէկ միաբանի իմս, բուկղ ցուրտ բառերը գործածել: Ամէն միաբան իր ստացած

նուէրը, նոյնիսկ աշխատութեանը արդիւնքը բերելու է վանքին, որպէս զի անոնցմով հողացուին բոլորին պէտքերը:

Անա այս իրաւական հիմի վրայ դուրսացած ըլլալով միաբանութեան հարստութիւնը, անոր անդամներէն ոչ մին կրնայ անձնական սեփականութեան մաս մ'ունենալ անոր մէջ և կամ մեկնիլ անկէ համեմատական մաս մը հետը տանելով:

Մխիթար այսպէս խորհելով արդեօք կը շեղէ՞ր իր ժամանակին տիրած սկզբունքներէն, եթէ ոչ ինչքերու սեպնականութեան մասին, գէթ անոնց մատակարարութեան և Միաբանութեան ընդհանուր վարչութեան ինդրոյն նկատմամբ: Ոչ, ամենեւին:

Երկու դարէ ի վեր Հայ Կաթողիկէ հասարակութիւնը կրօնի պաշտօնեաները ինքը կ'ընտրէ, ազգային ինչքերը ինքը կը մատակարարէ, և հայկական ծէսերու և արարողութեանց կը հետեւի, որովհետեւ այդ իրաւունքները, ծէսերն և արարողութիւններն իրեն համար կեանքի չափ սիրելի են և իրեն ազգութիւնը պահեցին ու պահպանեցին: Մխիթար այդ իրաւունքներն իրեն Ուխտին հաշուոյն արձանագրեց և զանոնք կիրարկեց նոյնպէս ազգութիւնը պահպանելու նպատակով և կռակեց իր յաջորդներուն նոյն փարուժն ու հաւատարմութիւնը դէպի այդ իրաւունքները:

Արդէն պատմութենէն կը տեսնենք որ, ուր որ կրօնական իշխանութիւն կայ, այդ իշխանութիւնը ժողովրդավարական սահմանադրութեամբ պարագծուած է, մասնաւորապէս Հայ ցեղին մէջ, ինչ որ համաձայն է Հին ու Նոր Կտակարաններուն: Քրիստոսի Եկեղեցին սահմանադրական է:

Վատիկան, որ բարձրացաւ փոքր առ փոքր կռապաշտ Հոռոմի քաղաքական կայսրութեան աւերակներուն վրայ, գիտենք թէ՛ անոր յաջորդը դառնալու ձեռնարկին մէջ, որդեգրեց Կայսերական Հոռոմի կեղծոնացուցիչ դրութեան մեթոտը իր կրօնական կայսրութիւնը հիմնելու համար:

Եթէ Արեւմտեան ազգերը համակերպեցան Վատիկանի այդ կեղծոնացուցիչ դրութեան, ի՞նչ է յանցանքն Արեւելեան ցեղերուն, որ հին վարչական աւանդութիւններ և շատ

պատկառելի ծէսեր ունէին, որոնց մնացին հաւատարիմ ազգային իսկութիւննին պահպանելու համար:

* * *

Այլեւս հնար չէ տարակոյտ մ'ունենալ սա կէտին վրայ թէ՛ վանքին ներկայ խնդիրը որոշ աղերս ու կապ ունի մեր Պոլսոյ Կաթողիկէ եղբայրք խնդրին հետ:

1868էն վերջը, նախ Պիոս Թ. Քահանայապետը, օգնական ունենալով իրեն Հասուն Կաթողիկոսը, որ բերդին մէջէն կը դաւաճանէր, իր Ռէվերսուսը կոնդակով յինքն կը դրաւէր Հայ Ազգին Կաթողիկէ հատուածին բոլոր ազգային և հնաւանդ իրաւունքները:

Փոթորիկէն յետոյ խաղաղութեան արեւ մը կը փայլի: Ա. Աթոռի վրայ բարձրացած կը տեսնենք Լեւոն Ժ. Քահանայապետը, որ մեր օգնութեանը կողմէն իր «Առանց մեր արժանեաց» կոնդակովը, որ պարզապէս իր նախորդին Ռէվերսուսը կոնդակը կը ջնջէր:

Լուսամիտ Քահանայապետէն յետոյ, ունեցանք Պապ մը որ ինքզինքը անուանեց Պիոս Ժ.: Ան ալ իր համանուն նախորդին պէս, Կաթողիկէ Հայերուն ազգային իրաւունքները յինքն գրաւել ուղեց և այս փորձին մէջ ստացաւ ինքնանուէր Թերզեան Կաթողիկոսին անձնուէրութիւնը, առանց որու գոյութեան, Պապը թերեւս երբէք Հայերուն վրայ ուշադրութիւն չգարձներ:

Թերզեան առանց իր հօտին հաւանութեանն և ընտրութեանը, կը յանդգնի Հռոմի մէջ ձեռնադրել ինը թեմական եպիսկոպոս և հոն, այդ քաղաքին մէջ, Միտոզ գումարել: Թեմերէն ոմանք բողոքելով այդ պարէն ձեռնադրութիւններուն դէմ, ետ դարձուցին իրենց վրայ զրկուած եպիսկոպոսները:

Այս կամայական տնօրինութեանց ատեն, Գօլէճցիները ինչպէս Պոլսոյ, նոյնպէս Վենետիկի դէմ ալ հարուած մը կը նիւթեն: Տեսակ մը Ռէվերսուսուսի սպառնալիքը կամ աւելի ճիշդը կայծակը ամպերուն մէջ կը պատրաստուի:

Այդ կայծակը Վանքին վրայ վար բերելու կը փութայ Հայր Տ. . . , որ Յիսուսեանի մը կողմէ խրատուելով, կը յաջողի ինքզինքը կոչել տալ Վատիկանի տեղեկատուութիւն:

Երբ Մոնտէնեօր Սարտին ջնջուած հոշակեց Վանքին Սահմանադրութիւնը, գրպանն ունէր լատին լեզուով գրուած կանոնագիր մը, Ռէվերսուսը մը, զոր պարտադրեց Միաբանութեան:

Այս կանոնագրին համեմատ, Թերզեանի ստեղծած թեմական եպիսկոպոսները կոչուած են ըլլալ սիւները նոր շէնքի մը, զոլէճցիական շէնքի մը, որուն տանիքին տակ պիտի բռնի քաշուին բերուին բոլոր Միսիթարեան միաբանները: Ամէն անգամ որ ասոնք ոտքերնին Արեւելք կոխեն, կախեալ պիտի ըլլան թեմին գոլէճցի եպիսկոպոսէն, և երբոր դպրոց մը բանան, պիտի կրեն նոյն այդ եպիսկոպոսին հսկողութիւնը և վերակացութիւնը: Մինչդեռ մինչև այժմ, ասոնք միմիայն իրենց Աբրահօմէ կախեալ էին:

Միսիթարեան Միաբանութիւնը կը վերածուի այսպէս Գոլէճցի հաստատութեան մը: Վանքը կը դառնայ Հաւատոյ Տարածման այսինքն բօբախանցայի մէկ ճիւղը, ընդ գերիշխանութեամբ Հռոմի Կեդրոնական Վարչութեան:

Երբոր Նախորէոն Ա. Վենետիկ մտաւ, յեղափոխական սկզբունքները ի գործ գրաւ բոլոր խաղաղական վանքերը քանդելով, ցրուելով: Մեր Ս. Ղազարու Հայրերը ներկայացան սարսափելի աշխարհակալին դողդղալով և ըսին թէ իրենք արեւելեան ազգի մը լուսաւորութեան աշխատող գիտնական վանականներու Ակադեմիա մ'են:

— «Քանի որ այդպէս է, թող չգպչին Ս. Ղազարու վանքին, հրամայեց Սարսափելին:»

Եւ, երբոր քսան տարի մ'առաջ, իտալական կառավարութիւնը սկսաւ խտտնալ բոլոր վանքերուն դէմ, Միսիթարեան Միաբանութիւնը նորէն իր Հայ Ազգին լուսաւորութեան համար Միաբանութիւն մ'ըլլալու հանդամանքով ինքզինքը համակրութեան արժանացուց:

Այս որակը պահելուն մէջ մը պիտար միաբանը առա-

ւերութիւն մը չի տեսներ հիմա որ Պոլչէվիքեան հով մը քիչ մը ամէն տեղ կը փչէ զուտ կրօնական կազմակերպութեանց դէմ:

Կարճատես և ամբարտաւան ողորմելի Հայր Տ... , Հայր Բ... , Հայր Ն... , առանց ցուցակներէ երկնյնելու, դուք որ պարտիկ շահերու պտրտիկ հետամուտներն էք, քիչ մը պիտի անդրադառնա՞ք ձեր ինքնասպանական գործունէութեան վրայ: Չձեզ փրկելու ենք ձեր կամքին հակառակ:

* * *

Ի՞նչ ճակատագիր վերապահուած է Միաբանութեան թէ անշարժ և թէ՛ շարժական ինչքերուն:

Երեք տարիէ ի վեր, Վատիկանի կողմէ անուանուած գործակալ և հաշուակալ և խորհրդական դեռ պիլլանջօ մը չեն կրցած շինել ելմտական կացութեան վրայ: Խաւարին մէջ առ խարխափ կը քալեն: Իսկ արժէթդրութեան լեզուէն հասկըցող չկայ այս նորեկութիւններուն մէջ: Եւ վանքն անոնցմէ շատ ունի:

Իտալիա արդէն երկիր մ'է, ուր, ելմտական կացութիւնը կը խրատէ ամիսփուելու, ծախքէ փախչելու: Ասոր հակառակ, ներկայ վարիչները թող կուտան որ աւելորդ ծախքեր ըլլան, օրինակ, քահանայացուներու համար գիւղապետութեան բնակարան դնել, երբոր վանքն այդ պէտքին գոհացում տուող արդէն բազմաթիւ վայրեր և շէնքեր ունի, երբոր վանքին մէջ քահանայացուները կրնային ապրիլ առանց միծ ծախքերու, անոնք Հռոմ կ'սպառեն 70-80000 Լիրա, և այս անպիսի ծախքը միայն այն նպատակով որ, հայ քահանայացուները իրենց հայ ուսուցիչներու յարաբերութենէն կտրուած, հայատեսաց թէսթայի մը ուղղութեան տակ սորվին լատին և իտալական լեզուներն, առանց հայերէն բառ մը հնչելու:

Այսօր և ոչ մէկ վարչական գործի մը իսկ որոշումը չկրնար կատարուիլ առանց Վատիկանի վաւերացման: Ըստ Մուրատի կտակին, առանց Աբբասօր ստորագրութեան, տուր և առի գործողութիւն մը չկրնար կատարուիլ Մուրատեան

կալուածոց մասին: Հակառակ ասոր, Վատիկանի սիրասնունդ վարդապետները ծախու հանեցին Վիչէնթինոյի Մուրատեան մէկ կալուածը եօթ միլիոն ֆրանքի: Աբբասայրը բողոքեց իր բոլոր ուժովը այս վաճառման դէմ, բայց ցարդ անլսելի մնաց, վաճառման գործողութիւնները կը շարունակուին, և երկիւղ կայ թէ Վատիկանի մէկ խստութեան տակ Աբբասօր ստորագրութիւնն ալ պիտի շորթուի:

Այս առթիւ, կը մտածուի անչուշտ Մուրատին և Ռաֆայէլեանին կտակներուն վրայ:

Վատիկանի համար չկայ intangible ինչք մը, անձեռնմխելի բան մը. պատմութիւնը մեզ վկայ:

Հասունի օրով, Կաթուղիկէ Հայերը դիմեցին Բ. Դուռը և բողոքեցին թէ անիկա Պապին մէկ կ'ընդակոծուի կ'ուզէ հոգեւոր իշխանութեան ձեռքը դնել ինչ որ վերաբերեալ է աշխարհական իշխանութեան, կտակներու գործը, Հիւանդանոցի և Ազքատանոցի անտեսութիւնը և այլն:

Մոնաէնեօր Սարտի խորհեցաւ Բրօքալանտայի անունին դարձնել բոլոր կալուածները, առանց վանքին և վարժարանին պատկանեալներուն միջև խտիր դնելու: Այսօր անոնց ընդհ. մատակարարութիւնը իրապէս Հռոմի ափին մէջ ըլլալով, կրնանք մտախոհել թէ Վատիկան, որ դրամի միշտ պէտք ունի, արգելքի մը չպիտի հանդիպի թէ՛ Միաբանութեան, թէ՛ կտակներուն դրամը խորհուլու, երբոր այդպիսի յափշտակութեան մը պէտքը պիտի զգայ:

Պարտքերը ծածկելու համար, միթէ արդէն Հռոմ հանած չէ՞ ծախու վանքին և Մուրատ-Ռաֆայէլ վարժարանին կալուածները, մեղսակից համագործակցութեամբը ներկայ վարիչ վարդապետներուն մեծամասնութեան:

Ուրեմն համարելու ե՞նք արդէն կործանած այդ Միաբանութիւնը: Առանց դեղիւելու, կրնանք ըսել թէ ան բարոյսական, նիւթական և վարչական խորխորատին եզերքն է հասած:

* * *

Ներկայ քահանայապետը, քանի որ Պիոս անունը չ'առաւ, իրաւունք ունինք հաւատալ թէ Պիոսներու շարքին

քաղաքականութեան կողմնակից չէ: Պապերն ալ կ'ունենան
տարբեր ըմբռնումներ, տարբեր հայեացքներ և մտայնու-
թիւններ: Հիմնուելով այս ճշմարտութեան վրայ, որ պատ-
մութեամբ հաստատուած է, կրնանք յուսալ թէ ներկայ
Քահանայապետը պիտի ուզէր լսել ինչ որ Հայ Ազգն ունի
ըսելիք ի նպաստ Մխիթարեան Միաբանութեան, որուն
վաղեմի Սահմանադրութիւնը կրցաւ երկու դար շարունակ
օգտակար մարմին մը ընծայել զայն բոլոր Հայութեան համար:
Բայց յանուն ընդհանուր Հայութեան ո՞վ պիտի խօսի,
սպասելով որ Հայաստան ունենայ իր Պետութիւնը:

